

## ՀԱՅՐԵՍՏՅԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱԳԵՐՈՒՄ

Ամենայն Հայոց Հայրապետութեան Ազգընտիր Տեղակալի պատվիրակութիւնը սույն տարիս հուլիսի 3-ին ժամանել է Երուսաղեմ :

Երուսաղեմի հայ պատրիարքական պաշտոնական ամսագիր «Միտք» նկարագրում է Հայրապետական պատվիրակութեանը ցույց տրված խանդավառ ընդունելութիւնը «Էջմիածնի պատուիրակը Երուսաղեմ Ս. Աթոռոյ մէջ՝ խորագրով հոգեւորում :

«Յուլիսի 3-ին», գրում է «Միտք»-ը, «ուրախութիւն ունեցանք մեր մէջ ողջունելու Մայր Աթոռոյ եւ Ամենայն Հայոց Ազգընտիր Տեղակալի Պատուիրակ Բրոֆ. Աշոտ Արքահամեանը՝ եւ իւր քարտուղարն ու ընթացակից Պր. Անուշաւան Տէր-Գրիգորեանը : Յաջորդ օրը՝ անտուան ժամը 10.30-ին պատշաճ ընդունելութեամբ թանկադին հիւրերը առաջնորդուեցան Ս. Պատրիարք Հօր եւ Նորին Ամենապատուութեան հաղորդեցին Ազգընտիր Տեղակալի կրայրական համբոյրն ու յարգանքը :

«Յետոյ Պատրիարքարանի Մեծ Դահլիճին մէջ Պատրիարք Ս. Հօր նախադահութեամբ եւ Միաբանութեան ներկայութեամբ ընդունուեցաւ Մայր Աթոռոյ Պատուիրակը. երգչախումբը երգեց «Էջմիածնի» շարականը, կարդացուեցաւ նուիրակներու ընդունելութեան յատուկ աղօթքը, ապա Ամենայն Հայոց Ազգընտիր Տեղակալին Կոնդակը ուղղուած Ս. Աթոռոյ Արքագան Պետին : Լուսարարապետ Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Իւրայելեանը ըրաւ բարիգալուստի ուղերձը, իսկ Սրբազան Պատրիարք Հայրը աւելցուց իր սրտայոյզ մաղթանքը Մայր Աթոռոյ պայծառութեան եւ անոր ներկայացուցիչներու յաջողութեանը համար :

«Ապա ընդհանուր լուսեան եւ քաղցր սպասումին մէջէն, խօսք առաւ Մայր Աթոռոյ Պատուիրակ Բրոֆ. Աշոտ Արքահամեանը. խօսեցաւ Ս. Էջմիածնէն, իր սրտասահմանի դաւակներուն նկատմամբ ունեցած սէրէն եւ Հայ Եկեղեցւոյ անցեալ փառքերէն եւ ներկայի ամէնուն ուշագրութեան առարկայ կղած եւ բովանդակ ազգի համակրանքին մէջ անդամ մը եւս բարձրացած նուիրակներուն ընդունելէն : Մեր Եկեղեցին, ըսաւ, արժէք մըն է, եւ այս վերջին պատերազմը փորձաքարը կղաւ որ ան անդամ մը եւս հնչեցնէր իր անկեղծ հայրենասիրութեան ձայնը, ինչպէս ցոյց տուած էր նոյն առջ հայրենասիրութիւնը տարիներէ ի վեր իր բեղմնատար լուսեամբ...»

«Մտեցաւ մեր Եկեղեցւոյ ժողովրդասիրութեանը մասին : Ազգը, ըսաւ, միշտ պէտք ունի իր Եկեղեցիին սրտէն հոսած հոգեւոր ու մայրական սիրտանքին. եւ Ամենայն Հայոց Ազգընտիր Տեղակալը ի տես մեր Եկեղեցիի կարիքներուն հարկէն ի հնարս է դրդուած, եւ անոր շատ մը ապացոյցներէն մին է մեր ներկայութիւնը հոս ձեր մէջ : Ոչ մեկ Եկեղեցի, ըսաւ, այնքան սերտ կապերով կղած է իր ժողովրդին հետ՝ որքան Հայ Եկեղեցին. անիկա ոչ միայն իրըս սղաղղած մայր մը լսապետի ի ձեռին որոնած ու յանձնաձեռն է իր դաւակները, այլ նաեւ բաժանած է անոնց ցար եւ ուրախութիւնը հուսաարար պէս :

«Այժմ Հայրենիքի մէջ, եթէ մեր Եկեղեցին այլևս չըբայիր քաղաքական եւ կրթական դրոճերով, առիկա պէտք չէ նկատուի իրրեւ փաստ անոր լքումին. վասն զի մեր պերտութեան շրջաններուն Եկեղեցին

ակամայ է դրադած քաղաքական հարցերով, եւ այսօր ինք պէտք է բախտաւոր դայ ինքզինքը, որ կրնայ լծուիլ զուտ սղեւոր գործին, իր իրական դերին:

«Պատերազմի առաջին օրերէն Պետութիւնը մնաւ որ Եկեղեցին իր ժողովրդին հետ է, անոր փաստը տուաւ Ամենայն Հայոց Ազգայնոր Տեղակալը իր կոնստաններով հրաւիրելու ինչպէս Մայր Հայրենիքէ, այնպէս ի արտասահմանի ժողովուրդը, որ մեկ արդու պէս, ինչպէս միշտ, այս անգամ ա պաշտպանէ այն արժէքները, որոնք ին կն և մեր ժողովուրդը, յարեց պատական Իրօֆէտորը, զկտէ ոչ միայն արժէքներ ստեղծել, այլ նաև պաշտպանել անոնք:

«Յետոյ խօսելով իր առաքելութեանը մասին, ըսաւ թէ ինքը արտասահման կուգայ զընտիր Տեղակալի և Գերագոյն Հոգևոր Իրօնուրդի կողմէ, իր առաքելութիւնը զուտ պետք է, այցելելու արտասահմանեան թերուն, դալ Երուսաղէմն ու Անթիլիասը, ելի սերտ ընելու համար Մայր Աթոռի արտասահմանի թեմերու յարաբերունը, եւ յառաջիկայ աշնան ըլլալիք կադրիկոսական ընտրութեան համար դեռտին ասարատելի...»

Քիտեցաւ Երուսաղէմի վանքին անցեալ ներկայ դերի մասին եւ իր դոհուանկոունը յայտնեց այս բոլորին հետ միասին, ուսաղէմի Մայր Աթոռոյ նկատմամբ յո տուած որդիական և սիրայիր վերամտմանքին համար: Կը հաւատանք, ըսաւ, ինչպէս միշտ այժմ մանաւանդ Երուսաղէմի Պատրիարքութիւնը ինչպէս նաև Կիլիկոյ կաթողիկոսութիւնը սրտագին օնդակներ պիտի հանդիսանան Մայր Աթոռին:

Յուլիս 9-ին հրաւերով Եորին Ամենատուութիւն Սրբազան Պատրիարք Հօր իածնի Նուիրակը խօսեցաւ Երուսաղէմի համախոսմբ հասարակութեան, Ժառ. րժարանի բակին մէջ: Պօսեցաւ մեր յրենիքէն, անոր անցեալ ու մանաւանդ կայ արժէքներէն, Կարմիր Բանակի քին մարտնչող մեր զինուորական կու-

րովէն, Էջմիածնէն և մեր արի ու շինարար ժողովուրդէն, յուսադրելով եւ խանդավառելով բոլորը, Հայրենիքի մտածումով, Էջմիածնի սիրով ու կարօտով:

«Շարաթ Յուլիս 15 Ազգընտիր Տեղակալի Նուիրակը ընկերակցութեամբ իր քարտուղարին և առաջնորդութեամբ Եղիշէ Վրդ. Տէրաչեանի, այցելեց մեր թեմերէն Յոպպէի Հայութեան, տեղւոյն ժողովուրդի կանխուած հրաւերով: Ժամը 5-30-ին վանքի դուռնէն Պատուիրակը դիմաւորուեցաւ Հով. Տ. Տ. Արթուն, Բարդէն և Կոմիտաս Վարդապետներէն, Հայաստանի Օգնութեան Յանձնախումբի անդամներէն և յառաջաւոր արդալիններէն: Հ. Յ. Մ. -ի սկսուած ներու խումբը իրենց առոյգ և կիրթ զեմաւորումով կաւելցնէին խանդավառութիւնը և ուրախութիւնը որ կը զգացուէր բոլորին դէմքերուն՝ ինչպէս հողիին մէջ:

«Կէսօրին, Պատուիրակին ի պատիւ Հայաստանի Օգնութեան Յանձնախումբը, վանքի Տեաչարանին մէջ սարքած էր շքեղ սեղան մը, եղան ճառեր և բարեմաղթութիւններ: Իսկ երեկոյեան ժամը 5-ին Մ. Գլխադրի վարժարանին սրահին մէջ խօսեցաւ Յոպպէի Հայ համախումբ հասարակութեան իր առաքելութիւնէն, Էջմիածնէն, մեր Հայրենիքի վերելքէն, և այն բոլոր արժէքներէն որոնք մերն են այսօր, ստեղծուած Հայ ժողովուրդի քրտինքով և արիւնով:

«Յարգելի Պատուիրակը շրջեցաւ նաև քաղաքին գլխաւոր ու հանրային հաստատութիւնները, Երեքշաբթի օր վերադարձաւ Երուսաղէմ իր հետը բերելով Յոպպէի դաղութին սկյն ու համակրանքը: Յոպպէի Հայութիւնը իր դոհուանկութեան և սիրոյ իրրեւ արտայայտութիւն, հեռագիր մը զրկեց Էջմիածին, Ազգընտիր Տեղակալին, իրենց նկատմամբ ցոյց տուած հայրական այս գուրգուրանքին համար:

«Տակաւին քանի մը շաբաթներ պիտի վալելենք Հայրենիքէն եկած այս կենդանի խարիկներու ներկայութիւնը: Յառաջիկայ կիրակի պիտի այցելին Հայֆայի հասարակութեան...»

«Մայր Աթոռոյ նուիրակները Սփիւռքի սահմաններէն իրենց յուշիկ, բայց խաղաղ և զգօն քայլերով, դբաւած են արգէն Հայ ժողովուրդի ոչ միայն ուշադրութիւնը, այլ նաև համակրանքը: Մայր Աթոռոյ սրբութիւններէն, Հայրենիքի կենսախայտութիւններէն, և մեր անցեալ և ներկայ սրբորազործութիւններէն բոյրեր, ձայներ և դոյներ կը թրթոան իրենց խօսքերուն մէջ:

«Էջմիածնէն և Հայաստանէն կուգան անոնք և այս պարագան միայն կըբաւէ, որ բոլորը նման ԴԱՐԻՊ-ին, իրենց հեւքին մէջ սեղմած կարօտին անձուկը, իրենց հօգիին աչքերովն ու նայուածքներովը, թըւին հարցներու իրեն... «Ուստի՞ կու դաս, ծառայ ենք ձայնիդ... մեր աշխարհէն խարբրիկ մը չունիս»: Ու Պատուիրակ Բրո-

ֆնսորը, լուրջ, զգայուն և գիտուն, գիտէ տալ ամենուն ոչ միայն պատշաճ ու քաղցրադին պատասխան, այլ նաև ճշմարտութեան և արդարութեան պատասխանը:

«Եւ սակայն սրպէսդի Էջմիածնի Ազգընտիր Տեղակալի հրամայած առաքելութեան այս գործը արդիւնաւորուի իրապէս, Ազգին և Եկեղեցիին բարւոյն և օգտին համար, պէտք է որ Սփիւռքի Հայութիւնը իր բոլոր մասերով անակցի Էջմիածնի ներկայացուցիչներուն, բերելու համար իր յարդանքը այն գաղափարին, զոր Պատուիրակը կանձաւորէ: Սպասել իրեն սրտադին, լսել դինք հաւատքով ու անվերապահօրէն անակցի անոր: Այս պէտք է ըլլայ բոլորիս փափաքն ու կամքը, ինչպէս նաև ի սրտէ մտղթանքը անոնց յաջողութեան»:

